

Վերջին խօսքիս վրայ այնչափ շատ չեմ ծանրանար, վասն զի Երուսաղէմեան հրատարակութեան մէջ կը պակսի, բայց առաջնոյն ոյժը մէջ է, մանաւանդ երբ Վարդան “փառաւոր աշակերտ” կը կոչուի, որովհետեւ անոր պէս անձ մը ինքզինքն այսպէս պիտի չգովէր:

Դ. Ի վերջը պիտի յաւելում թէ Նետողաց պատմութեան մէջ կան գէպքեր, որոնք 1279—1271 էն ետքը հանդիպած են եւ այս միջոցին Վարդան արդէն վախճանած էր:

Այսպէս ոչ արտաքին եւ ոչ ներքին ապացոյցներ ունինք գրութեանս հեղինակ Արեւելքին Վարդան դնելու:

Արդ ովկ է հարազատ գրիչն երկիս: Հ. Չամչեան¹ եւ անոր հետեւելով Ք. Պատկանեան², Բրոսէ³, Հ. Ղեւոնդ Յովհնանեան⁴, Զարբանէլեան⁵ եւ Ալիշան⁶ մատենկանս գրիչը կ'անուանեն Մաղաքիա աբեղայ:

Անձ մը, որուն պատմութիւնը թանձր քողզվ ծածկուած է: Վարդան, Կիրակոս եւ Ստ. Օրբէլեան, որոնց կը պարտինք Յ. Վանականի աշակերտներու անունները, չեն յիշեր Մաղաքիա անուն անձ մը: Չամչեան թէ ինչ աղբիւրէ գիտէ զայն, այդ ինծի կը մնայ անձանօթ:

“Նետողաց պատմութեան”, հեղինակն ապրած ըլլալու է ժամանակ մը առ ոսս Վանականի եւ ապա քաշուած վայր մը ու հոն սգտուելով Վարդանի եւ Կիրակոսի պատմութիւներէն ու Միխայէլի թարգմանութեան կուած յիշատակարանէն գրած է թաթարաց պատմութիւնը՝ հիւսելով իւր անձնական փորձառութիւններն ու ծանօթութիւնները: Լեզուն եւ ժամանակակից պատմագիրներու համարաժին յարդանքն առ Հեթում թագաւոր (1224—1268) եւ կոստանդին Կաթողիկոս եւ սէրն առ Յովհաննէս լանական ու անոր աշակերտները Կապացուցանեն թէ գրութիւնս Ժ. Ֆ. — Ժ. Ֆ. Դարու գործք է: Կոյն ապացուցը կ'ընձեռէ եւ նիւթը:

Պատմագրութիւնս ունի իւր յատուկ արգելքն ու կարեւորութիւնը: Թաթարական պատմութեան համար մանաւանդ շատ թանկարգելք է եւ շահաւետ:

¹ Պատմ. Հց. Ա. Էջ 16. Գ. 187:

² Հմիտ. իրենց թարգմանութիւններ:

³ Հետազոտութիւնք. Էջ 239:

⁴ Պատմ. Հայկ. Գոր. Բ. 1878, Էջ 152:

⁵ Հայապատում Ա. Էջ 278:

Ձեռագիրներ կը գտնուին վենետ. Միկիթ. Հայրերու քով եւ Երուսաղէմ:

Հրատարակութիւններ ունեցած է երկու անգամ ի Գետերբուրգ 1870, յերուսաղէմ 1870 ին:

Թարգմանութիւններ կատարած են Բրոսէ Կաղղիերէն 1851 ին, իսկ ուսւերէն լեզուաւ Պատկանեան 1871 ին:

Հ. ՀԱՄԱՁԱՍՊ ՈՍԿԵԱՆ



ՊԱՑՄԱԿԱՆ

ԱՐԱՅ ԳԵՂԵՑԻԿ

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄ-ՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

(Ըստ Հայկ Առաքել Աբեղյան)

2. Ժողովրդական աւանդութիւն:

Արայի Երդ գարու առանձնայատուկ պատկերն վերլուծումն տալէն յետոյ՝ բնականաբար ինդիր պիտի ծագի թէ կարելի է առասպելիս հետքերը գտնել նաեւ ներկայ հայ ժողովրդեան զոյցներուն մէջ:

Հարցմանս դրական պատասխան կու տայ Ե. Լալայեանց հրատարակելով Արայի մասին ընդարձակ աւանդավէպ մը¹, զոր իրեն Սահակ Սաֆարեան անունով կարնեցի հարիւրամեայ ծերունի մը պատմեր է եղեր: Սաֆարեան զայն Մշց Հայերէն լսեր է եղեր եւ պատմուածքն ալ զանազան գաւառաբարբառներով խառն ըլլալուն Լալայեանց պատշաճ տեսեր է հրատարակութեան մէջ լեզուին միտ զդնել՝ ի հարկէ առանց զոյցին նկարագրական գաղափարներն ու ասութիւնները զոհելու: Որչափ որ ալ աւանդավէպս շատ հետաքրքրական նորութիւններ կը պարունակէ եւ իր շատ մը գողտրիկ փափկազգաց եւ զամբ հայեացքներով հայ ժողովրդական արձակ բանաստեղծութիւններուն լաւագոյներու կարգը թերեւս կարելի ըլլայ դասել, բայց կը կարդը որ Լալայեանցի տուած երաշխաւորուցաւ հայելու զոհելու:

¹ Ազգ. Հանդէս, Թիֆլս 1902, Էջ 44—59:



թիւներով հանդերձ ստիպուած ենք շատ կասկածելորէն վերաբերուիլ աւանդավեպիս, որ հաւանօրէն կեղծեք է, ուրիշ ոչինչ:

Զրոյցին բովանդակութիւնը համառօտիւ այս է: Շատ դարեր յառաջ կ'ապրէր Արամ թագաւորը Մուսուլ քաղաքը, որ է Նինուէ: Առիւծի պէս քաջ մարդ էր նա, բայց յանկարծ կյրնալով՝ ալեզարդ ծերունի մը իրեն խորհուրդ կու տայ երեք որդիներէն մին Համբամի զրկել, որ աչքի գեղ ունի եւ կրնայ զինքն երիտասարդացներուն: Արամ յանձն չառնուր առաջարկն ըսելով որ ինքը Համբամի հետ թշնամացած է եւ թէ Համբամ միտք ունի իր Արայ որդին յափշտակել: Սակայն Արային աղաւանքներուն վրայ Արամ թոյլ կու տայ եւ Արայ իր երկու երեց եղայրներուն հետ ճամբայ կ'ելլէ գէպի Վան, որ Համբամի մայրաքաղաքն է եղեր, Ճամբան երեք բերդերու կը հանդիպին, որոնց իւրաքանչիւրին տէրերը մէյմէկ դեւեր են եղեր: Ասոնք մէյմէկ գեղեցիկ աղջիկ յափշտակած՝ բանտարկած են բերդերու մէջ եւ իրենք սովորաբար եւ այն՝ ցերեկին դուրս կ'ըլլան, երբ Արայ գեղեցիկն իր եղայրներուն հետ աղջիկներուն օգնելովը կը յաջողի բերդերը մանել եւ գրաւել: Իւրաքանչիւր բերդին տէրերը սպաննելէն վերջը՝ առաջնոյն աղջիկը կու տայ իր երեց եղօր կնութեան, երկրորդը՝ միջնին, իսկ երրորդը, որ ամէնէն գեղեցիկն է եւ անունը Զուարթ, ինքը կ'առնու: Առաջն բերդին գրաւման ժամանակ զրոյցը Արային եւ աղջկան բերանը խօսքեր կը դնէ, որոնք մոտադրութեան արժանի են, այսինքն՝ դեւը տակաւին դուրս ըլլալուն՝ Արան կը հարցընէ աղջկան՝ “Այսօր ո՞ր կողմն է գնացել նա:” Դէպի արեւմուտք, կը պատասխանէ աղջիկը, ուսկից Արա կը հետեւցնէ, “ուրեմն արեւելքից կը վերադառնայ:” Ասկից կը տեսնուի որ չեն պակսիր առասպելիս մէջ իրապէս դիցաբանական տեսագծեր (Մոտին), որոնք իրենց հնութեամբը զմեզ կը տանին կը հասցընեն մինչեւ դիցաբանական շըջանը, որ իր կարգին երկնքի՝ բայց յատկապէս աստղներու, արեւու եւ լուսնի երեւոյթներուն ամենազօր ազդեցութեան տակ էր: Արեւ, լուսին եւ աստղները միշտ գէպի արեւմուտք կ'ընթանան եւ սանդարամէտ իջնալով՝ արեւելքէն դարձեալ մէջ տեղ կ'ելեն: Այսպէս նաեւ մարդիկ սանդարամէտ կ'իջնան արեւմուտքէն եւ իրենց կեանքն ու լոյսը կը ստանան արեւելքէն: Եւ որովհետեւ արեւ, լուսին եւ աստղներ եւ ամէն անձնաւորուած լուսաւոր երեւոյթ վիշապ-

ներէ եւ գեւերէ կը հալածուին, յաւիտենակա եւ անվերջ կենածիր մըն է, որ կ'ընթանայ արեւ մուտքէն արեւելք եւ արեւելքէն արեւմուտք:

Առասպելը շարունակելով կը պատմէ թէ Զուարթ լսելով Արայի Համբամին երթաւը շատ կը տրտի եւ կ'աշխատի զինքը եւ կեցընել: “Համբամին մօտ, կը բացագանչէ Զուարթ, վինձ, գու այլ եւս չես վերադառնայ, նրան տեսնելով, կը մոռանաս հօրդ էլ, ինձ էլ: Երբեք կը պատասխանէ Արայ, թո՛լ կ'այ լինին ասսուլ ածնելը, որ նշն իսկ Համբամը չի կարող լինել ինձ քեղանից: Զուարթը ճարահատ իրին խորհուրդ կու տայ Համբամի չգացած հանդիպի անպատճառ ալեզարդ ծերի մը: Արա կը խոստանայ կատարել իր բազանքն ու կը մեկի կը հասնի վերջապէս ծերունոյն եւ կը դնէ իր ինդիրն անոր առջեւ. “Դժուարին բան ինդրեցիր, կը պատասխանէ ծերունին, թուընը իր թեւով, օձը իր պորտով չեն կարողացել Համբամի երկիրը մտնել, որովհետեւ ինձ պէս չորս պահապան ունի սահմանի վրայ: Չորրորդը բայց ես քեզ խոստացայ չվեասել... եւ ես կը ներեմ քեզ, որ իմ երեք ընկերներին սպաննել ես, մենք բոլորս էլ կախարդներ ենք եւ ինչ կերպարանք կամենակի, կ'ընդունինք, նրանք գեւի կերպարանք էին մտել սահմանը լաւ պահպան իւրաքանչիւրի: Ապա կը հրամայէ որ քովի եղած հսկայ ծառը բարձրանայ եւ անկից 40 տերեւ գաղի: Արան կը կատարէ հրաման եւ յետոյ կը հրամայէ որ տերեւներէն մէ կը շրմունքներուն մէջ դնէ եւ մաքէն չորսներ չանցընէ եւ սիրելիներն ալշէ ։ Եւ իսկոյն աշխարհն սկսեց աչքի առաջով անցընել, ահա իր հայրը Արամ, կ'յոր, գողդոյուն անցաւ առջեւից, ահա եղայրները ուրախ զուարթ իրենց կանանց հետ եւ ահա Զուարթը, թակիիծն երեւնին: Ամէնէն վերջը կը տեսնէ Համբամ, բայց անով գոհ չըլլալով կ'ուղէ իրեն երթաւ: Ծիրունին կը ճամբէ զինքն խրատ տալով որ պահի մի տերեւ ծոցից եւ շրմունքներով բռնի՛ նրանք իրար կը խառնուին, քեզ կ'օրսնեն, գու նրանց կը տեսնես, նրանք քեզ չեն տեսներ: Արան այսպէս կ'երթայ կը մտնէ Համբամի սենեակը, գեղը կ'առնու, բայց յափշտակուած Համբամի գեղեցկութենէն, որ հանգիստ կ' ննչըր, “կատաւ, մի վարդ քաղեց նրա երեսի՛ (= համբուրեց) եւ իւր մատանին դնելով նրա մատը, նրանն ինքն առաւ՝ եւ շտապով

հեռացաւ ննջարանիցու։ Արշալոյսին Շամիրամ կ'արթնայ եւ սիրեն թուռում էր թէ մինը մտացել է իրենու։ Խոկոյն անկողնէն ելեկով՝ կոչեց իր 40 նաժիշտներն իմանալու համար թէ ով է մտել այս գիշեր իմ սենեակը։ Անոնք լուր չունէին, բայց երբ սկսաւ լուացուիլ, նկատեց որ մատանին իրենը չէ, այլ վրան դրուած է Արայ գեղցիկ, որդի Արամ թագաւորի, Արիւնը անմիջապէս գլուխը զարկաւ եւ գոչեց. Ուրեմն նա էր, որ տեսայ, այն ինչ թոշուն էր որ ձեռքից թոցը։ Ապա զօրք ժողուած պատերազմ կը հրատարակէ Արամի դէմ։

Արայ Զուարթը, եւ իր եղբայրներն առած շուտով հօրը կ'երթայ եւ աչքը կը բուժէ, բայց Շամիրամի բանակը արդէն Հայաստան հասած ըլլալուն՝ Արամի խորհուրդ կու տայ չպատերազմիլ. “Ուշ է, հայրիկ, ոչ ես, ոչ քո թուրն ու զօրը կարող ենք մի քան անել, մինչեւ մենք կը պատրաստունք՝ նա կը մտնի մեր քաղաքը եւ մեր բոլորիս գերի կը տանի։ … միայն ինձ թշյլ տուր մենակ, անդէն գնալ անձամբ բանակցել նրա հետ։ Արամ չուզեր, ըսելով որ Շամիրամ զքեզ պիտի չարձակէ, արդէն քեզի համար եկած է. “Լաւ է, հայրիկ, ինքս գերի լինեմ, քան իմ ազգը, ինքս կորչիմ, քան Հայոց զահն ու Հայոց զօրը։” Արամ ստիպուած թշյլ կու տայ եւ Արայ ՅՈ հոգւց հետ կ'երթայ Շամիրամի ներկայանալու եւ Շամիրամ զինքն տեսնելուն պէս կը բռնէ եւ երեք տարի քովը կը պահէ։ Երրորդ տարին Արայ ծպտուած կը փախչի Հայաստան։ Շամիրամ կատաղութենէն երկրորդ անգամ պատերազմի կ'ելլէ եւ կը հրամայէ անխնայ ջարդել Հայոց զօրքը։ “Միայն զօրքի դլխաւորին, որ երկար մազերով, բարձրահասակ եւ անման մի երիտասարդ է, չսպանէք, այլ կենդանի ինձ մօտ բերէք։” Սակայն Արան կ'ինայ պատերազմի մէջ եւ Շամիրամ կոծով ու ողբով զինքը կը թաղէ։

Աւանդավէպ մըն է այս, որուն մէջ ի հարկէ կարդ մը իրապէս դիցաբանական գծեր մարդարիտներու պէս ասդին ցիր եւ ցան սփռուած են, ինչպիսի է օր. համար վերը յիշուածէն զատ նաեւ կախարդական միջոցով մը ամբողջ աշխարհքս, Արամ, Զուարթ, Շամիրամ եւն Արայի աչքերու առջեւէն անցընելը, որ Ողիսեւսի սանդարամետի մէջ եղած իր սիրելին ու ծանօթներն տեսնելը կը լիշեցընէ, Սակայն ամբողջ պատմուածքին իսկականը, արմատն ու հիմը՝ Արան իր նկարագրով ժողովրա-

կան անխառոն աղբիւրէ չէ, անդրադարձ մտքի գործք է, օտար տարրը մը՝ հիւսուած գիտակցաբար ժողովրական ուրիշ առասպելի մը կամ առասպելներու հետ։ Հիւսողն անձն երկրորդական է, ամէն պարագայի մէջ անիկա բոլորովին անտեղեակ չէր հայ գրաւոր աւանդական պատմութեան։ Արամ, Նինուէ, Վան՝ վերջններս իր թագաւորանիստ քաղաքներ՝ մեր ըսածին առաջին ապացոյներն են։ Ժողովրագիտորէն (folkloristisch) խասելով անհնար է թէ հայ ժողովուրդը 2500 տարիէ ի վեր կործանուած նինուէ քաղաքին յիշատակը պահած ըլլայ իր զրյացներուն մէջ։ Կործանուած քաղաքը սովորաբար տեղի կու տայ ուրիշի մը, որ ի հարկէ կամ իր աշխարհագրական դիրքով եւ կամ քաղաքական եւ տնտեսական նշանակութեամբն որ եւ է մերձաւորութիւն մը կամ նմանութիւն մը ունենալու է նախնթացին հետ։ Քաղաքներուն շփոթութիւնն, այսինքն Նինուէի Հայաստանի տակում բնական երեւոյթ է յառաջ եկած սովորաբար պատմողներու տգիտութենէն, հոս թերեւս գեր մը խաղացած ըլլայ նաեւ այն պարագան, որ այսօր Վանայ բնակչութիւնը՝ հաւանօրէն ազդուած խորենացւոյ աւանդութենէն, որ Վան Շամիրամի երկրորդ մայրաքաղաքը կ'անուանէ, իր քաղաքը Շամիրամի իրական մայրաքաղաքը կը ճանչնայ եւ ոչ թէ կան մայրաքաղաքը Շամիրամ միջուն սիրոյ այս պայքարը, ինչպէս խոտորում է Արամի բերանը դրած այն խօսքը թէ Շամիրամ միջուն սիրին իրա որդին յափշտակել։ Անանոնը սիրոյ այս պայքարը, ինչպէս վերը լսիմք արդէն, Արայի ազատ եւ ինքնիշխան թագաւոր եղած ժամանակը կը զնէ. Խորենացին ալ նյոյնը կ'ըսէ, այն տարբերութեամբ որ կը պատմէ թէ Շամիրամ Նինոսի կենդանութեան ժամանակ արդէն Արայի սիրահարուած էր, բայց կը ծածկէր։ Շատ կասկածելի է նոյնպէս աստուածներն վկայ կոչելը, բայց մանաւանդ Շամիրամի Սրան թաղել տալը, սերելի է կարծել թէ հայ ժողովուրդն այսպէս խայտառակ կերպով վերջ տայ իր գերմարդկային կարծուած ամենաշանաւոր հերոսին կեանքին։ Եթէ իրեւս պատմական անձնաւորութիւն գոյութիւն իսկ ունենար Արայ եւ Շամիրամէն՝ Հայաստանի ամենամեծ հակառակորդէն սպաննուէր, հայ ժողովուրդն եթէ երբեք զայն դիցաբանական զըսցներուն նիւթ ընէր, անշուշտ հնարքը պիտի գոնէր կերպով մը զինքն ապրեցընելու, ինչպէս ըրած են մեր հեթանոս նախնիները զինքն յաւըսած մէջ հեթանոս նախնիները զինքն յաւըսած մէջ։

ըութիւն առած նկատելով։ Ի՞նչ ըսենք այն հատուածին մասին, որուն համաձայն Արայ ոչ միայն Շամիրամը կը համբուրէ գրաւուած անոր գեղեցկութենէն, այլ մինչեւ իսկ կը փոխէ իր մատանին անոր մատանւոյն հետ, որոնք երկոքն ալ տրամադօրէն կը հակառակին ոչ միայն Արայի գրական աւանդութեան, այլ ինքնին առասպելին նպատակին, որ է ցուցնել թէ Արայ Շամիրամը չփրելուն համար կը մեռնի։ Շատ աւելի անվիպական է Արայի իր հօր տուած այն յուսահատ նոր հուրդն, որով նա Արամը Շամիրամի գէմ պատերազմելէն ետ կը կեցընէ։ “Ուշ է, հայրիկ, ոչ ես, ոչ քո թուրն ու զօրքը կարող ենք մի բան անեն, . եւ կ'ուզէ ինդիրը բանակցութեամբ լմացնել կամ գերի երթալ։ “Լաւ է ինքս գերի իինին՝, քան իմ ազդը, ինքս կորչիմ՝, քան Հայոց զահն ու Հայոց զօրքը։ Որչափ խօսք, այնչափ մեղք լնդդէմ ծշմարիտ զըսյներու հոգւոյն։ Իրական հերոսն այսպէս չի խօսիր. մէկ խօսքով՝ Լալայեանցի Արան կը ներկայացուի հոս իբրեւ անձ մը, որ մարդկային ամենահամեստ ձիկբերով օժտուած պարզ դիւցաղնի մը անուան իսկ արժանի չէ։

Արայի եւ Շամիրամի մասին տարբերակ մըն ալ Խ. Լեւոնեան¹ գտած կը կարծէ եւ ինչպէս ինքն իսկ կը յայտարարէ, ոչ թէ հայկական, այլ քրդական աղբիւրէ։ Պոլի (Հայոց ձորի մէջ) շատ խելացի եւ զօրաւոր թագաւորք, այսպէս կը սկսի առասպելը ըստ Լեւոնեանի, որ մը սիրահարուելով Վանի բերդին այրի թագուհոյն, որ շատ գեղեցիկ էր, պատգամաւոր կը զրկէ անոր եւ ձեռքը կ'ուզէ։ Վանի թագուհին թէ եւ չէր ուզեր անոր հետամուսանալ, որպէս զի իր երկիրներն անոր իշխանութեան տակ չինան, բայց նոյն ատեն ուզզակի մերժելէ վախնալով՝ ազատելու համար գժուարին պայման մը կ'առաջարկէ։ Կացէք, կ'ըսէ պատգամաւորներունեւուն, եւ ձեր թագաւորին ըսէք թէ կ'ընդունի թագուհին իր առաջարկը, եթէ իր սահմանին մէջ գտնուած մեծ ջրէն (Շամիրամայ ակը) մաս մը ջրանցքով խոշապ գետին վրայէն մինչեւ Վան բերէ եւ անկից ալ իմ բերդիս գլուխը հանէ։ Թագաւորը շւտով կը կատարէ ինդրուածքը եւ երբ Արտամէտ կը հասնի, թագուհին զարհուրած ու շփոթած՝ եթէ մինչեւ Արտամէտ հասաւ, կ'ըսէ, անշուշտ իմ բերդիս գլուխն ալ պիտի հասնի եւ յուսահատութենէն ինք զինքն բերդէն վար կը նետէ եւ կը մեռնի։

Եղածին վրայ թագաւորը սաստիկ կը ցաւ բայց մոգերուն կը հրամայէ, որ իրենց թալիս մաններով զայն կենդանացընեն. տեսնելով չեն կրնար, կը գրաւէ բերդն ու անոր թագաւոր բութիւնը։

Քրդական աղբիւրէ քաղուած առասպելի իր այս համառօտութեան մէջ իսկ Լալայեանցի հրատարակածէն աւելի հետքբբրական է, հետեւարար նաեւ լուրջ մտադրութեան արժան ոչ միայն նկատելով իր ժողովրդական անբուեստ եւ անխառն նկարագիրը, այլ մանաւան իր բովանդակութեան պատճառաւ։ Արայի աւանդավեպին հետ համեմատական գծերն աւելի զգալ են եւ բնական. մին կը սիրահարուի միւսին եւ միւսը չուզեր իրեն եղած սիրոյ առաջարկը ընդունիլ, որուն հետեւութեամբ ալ կ'ըստ մեռնի, բայց սիրահար թագաւորը սրտի ցաւէն կախարդներու կը դիմէ, որպէս զի զինքն կենդանացընեն։

Անսույգ է, բայց ամեն պարագայի մէջ կարելի ժխտել թէ առասպելն իր նախնական ձեւին մէջ թերեւս կենդանութիւն իսկ կը շորոշ հեր մեռած թագուհոյն։ Դերերու շրջանու որով հոս սիրողը կը լսայ թագաւորը, իսկ Արայի մէջ Շամիրամ թագուհին, այնչափ ծանրակշին զարտուղութիւն մը չէ. վասն զի նման շրջումներ ցանցառ երեւոյթներ չեն, դժուարին է ի հարգի դարձեալ առասպել Արայի աւանդավեպին մէկ տերբերակը համարիլ, ինչպէս Լեւոնեան միամատօրէն կ'ըսէ առանց նկատողութեան առնելու որ հոս սիրուղը՝ այսինքն թագուհին յուսահար տութենէն ինք զինքը կը սպաննէ, մինչդեռ Արայի աւանդավեպին մէջ Արայ կը մեռնի պատերազմի հետեւութեամբ եւ պատերազմի Արայի առասպելն համար հիմնական նշանաւ կութիւն ունի. Անհնար է ուրեմն այս կարեւող պարագան անտես ընելով երկուքին միշտ պատճառական աղերս վնասուել. կամ այս կէտի մէջ առասպելը վնասուած յատարարելու ենք որուն բաւական պատճառ չունինք գժբարի տապար։

Առասպելս հետքբբրական համարելու բուն իսկ պատճառ անոր մէջ հիւսուած վանի ջրմուղներու շինութեան ժողովրդական աւանդութիւնն է։ Զարմանալի է, որ ըստ քրդական աղբիւրիս թագաւոր մըն է շինովը ջրմուղները, մինչ անդին Լեւոնեան քրդական երդ մըն ալ յառաջ կը բերէ (անդ. էջ 2), որ հայկական աւանդութեան պէս Շամիրամի կը վերագրէ անոնց շինութիւնը։

"Տէրէ Աղթամարէ = Եկեղեցին Աղթամարին
Գումզպաթէ Ոստանէ = Գմբեթը Ոստանին
Ռումինի Շահմիրանէ = Առուն Շահմիրամին
Մկզկիւթէ Խիզանէ = Մզկիթը Խիզանին
Տարինջ Եպիսկոպոսէ = Սանդուխը Պնեանին
Ուրիշ Քաթմանէ² = Ուր Կամուրջը Պատմանին
Կեաթխարապէն = Բնաւ պիտի Հաւրուին:

Քրդակական "Շահմիրանը պարսկական
"Շեմիրանը ձեւին վրայէն կազմուած է, որ կը
նշանակէ Շամիրամ: Ուրչափ կ'երեւայ, զըմուղ-
ներու շինութեան քրդական աւանդութեան մէկ
այս վերջին ձեւը հայկական աւանդութեան մէկ
արձագանգն է: Այս պարագային բնական է մեր
առջեւ երկու հնարաւորութիւններ պիտի ելլեն.
երկուքն որը նախնականին եթէ ոչ իսկական,
գէթ համեմատաբար ամենամերձաւոր ձեւը մզի
կ'ընծայէ, հայկականը թէ քրդականը, որ
անշուշտ դրացի հայ գիւղացութեան ալ ծանօթ
ըլլալու էր: Իրաւունքը քրդականին կողմն է,
եթէ պատմութեան հարցընենք, վասն զի՞ ինչ-
պէս ծանօթ է արդէն սեպագիր արձանագրու-
թիւններէն, զըմուղներու շինողը Մինուաս Ա. Է.,
որ Ուրարտացիներուն ամենամեծ թագաւորն էր
եւ առասպելին հերոս թագաւորն ալ քաջու-
թեան եւ զօրութեան կողմանէ՝ գէթ զըսցին
նկարագրութենէն դատելով՝ անկից վար չի
ֆար, բաց ասկից որովհետեւ Անանունը Շամի-
րամի ընծայուած այս կոթողային հսկայ գործին
մասին բան մը չի հաղորդեր, զոր եւ տարօրի-
նակ պիտի համարէի, եթէ Երդ դարուն իրգք
դշութիւն ունենար նման աւանդութիւն մը, եւ
միւս կողմանէ յշին մատենագիրներէն, ինչպէս
Դիոնոր Սիկիլիացիէն բայց մասնաւորապէս եւ-
սերիս Կեսարիացիէն¹, որ Խորենաց գլխաւոր
ալեհիւններէն մէկն եղած է, այն ալ գիտենք, որ
Շամիրամի առասպելային քաջագործութիւն-
ներուն կարգէն են նաեւ կամուրջներ, քաջագ-
ներ, ինչպէս նաեւ ջրուղիներ եւ ջրանցքներ
շինելը, կրնայ ըլլալ, որ Խորենացին հոս ալ իր
սովորական ոճով ենթագրութիւն մ'ըրած եւ
այսպէս Շամիրամի ընծայած ըլլոյ Աւանի զըմուղ-
ներու շինութիւնը, մէկ կողմն թողլով ազդային
բնիկ աւանդութիւնը՝ ի հարկէ եթէ իրեն ծա-
նօթ էր այսպիտի բան մը, որ ով գիտէ թերեւս
վերը յիշուած եւ կեւոնեանէն քրդական յոր-
ջորջուած առասպելին աւելի համապատասխա-
նէր, Խորենացւոյ ենթագրութեամբ հնարածէն
Դիւրաւ կրնար այսուհետեւ ազդային նոր աւան-
դութիւն մը ծագիլ՝ եթէ նկատողութեան առ-

նունք այն աղդեցութիւնը զոր Խորենացին գոր-
ծած է հայ մոտաւորականութեան վրայ. ես կաս-
կածով կը վերաբերուիմ Խորենացւոյ ջրմուղ-
ներու աւանդութեան — պարզապէս իր հան-
րածանօթ անվտահելութեան եւ բռնած
սովորական Ընթացքին պատճառաւ, ապա թէ
ոչ ըստ ինքեան անկարելիութիւն մը չկայ
պատմուածքին մէջ, նկատելով, որ հաւա-
նորէն վաղոց արդէն մուտ գտած ըլլալու է
Շամիրամի առասպելը Հայոց մէջ եւ որչափ
կ'երեւայ բաւական մեծ եղած է նաեւ իր ազ-
գեցութիւնը Հայաստանի գլխաւորաբար հա-
րաւային նահանգներու վրայ:

Պատշաճ կը համարիմ ամբողջութեամբ
Հրատարակել հոս բոլորովին նոր զօսյց մը, որուն
ծանօթացած եմ հայրենիքս Խոտորչուր եղած
միջոցիս. իրը զրոյց թէեւ բոլորովին նոյն չէ
Արայի գրական աւանդավէպին հետ, բայց կը
կարծեմ, որ զըսցու անհամատ աւելի նշանա-
կալից է նցն իսկ Արայի աւանդավէպին համար,
առանց նկատողութեան առնլու այն զարմանալի
նմանութիւնն, որ կայ ասոր եւ յոնական
արգոնաւորդներու նշանաւոր առասպելին
միջեւ:

Կար չկար, կ'ըսէ զըսցէ, թագաւորը մը
կար որ երեք որդի ունէր: Կրտսերը օր մը պալա-
տէն վար նայեած ատեն՝ կը տեսնէ օր բազմու-
թիւն մը բոշաներու վարը դաշտին մէջ մաղ կը
շինեն: Ամէնէն աւելի աչքի կը զարնէ աղջիկ մը,
որ շատ գեղեցիկ ըլլալուն՝ կը սիրէ եւ կ'երթայ
մօր կ'ըսէ որ զանիկա պալատ առնուն: Մայրն
ալ տեսնելով՝ կը հաձի եւ կը հրամայէ ծառա-
ներուն որ պալատ բերեն: Շինեցէք ինծի եւ
ասոր գեղեցիկ, աբբայական զգեստներ, կ'ըսէ
այն ատեն կրտսեր տղան, եւ տուէք ինծի իմ
ժառանդութիւնս, վասն զի ես կ'ուղեմ իմ այս
քրոջս հետ հեռու երկիր երթալ եւ հօն զինքն
երջանիկ ընել: Գանձատառնը կը պահպանէր
ահագնատեսիլ առիւծ մը եւ բանալին անոր
թաթերուն առջեւն էր. մօրմէ դուրս ոչ ոք
կրնար անոր մերձենալ: Մայրը, վերջապէս տղուն
աղաշանելներուն կը զիջանի եւ երկուքին զգեստ-
ներն ալ կու տայ եւ հագուած զարդարուած կը
մէկնին: Կ'երթան եւ չի լինար, եւ այսպէս
օրերով քալելէն յետոյ՝ ծովու մը առջեւ կը
հասնին, որ զիրենիք դժուարին կացութեան մը
կը մատնէ. յանկարծ ծովը կը փրփրայ, ալիքներ
կը սկսին եւ կը տեսնեն որ հսկայ, վիթխարի
բան մը ըրդալով իրենց կու գայ: Աչքեր
ունէր, որ բոցավառ արեւու պէս կը փայլէին

¹ Ժամանակագրութիւն Եւսերեաց, II, էջ 64:

Եւ կը ծիծաղէր մարդու պէս: Թեւաւոր առիւծ
է եղեր այս զարմալի էակը, որ ցամաք ելլելով՝
կը հրամայէ երկուքին ալ իր վրայ նստիլ, որ-
պէս զի զիրենք դիմացը անցընէ: Ինչ զարհու-
րելի առաջարկ երկուքին համար: Աակայն առիւ-
ծը կը սպառնայ զիրենք ուտել լափել, եթէ
չնազանդին: Ճարահատ կը նստին առիւծին
վրայ, որ զիրենք լողալով ողջ եւ առողջ ծովուն
միւս կողմը կ'անցընէ: Երկուքին ալ ուրախու-
թեան այլ եւս չափ չկար եւ չէին գիտեր ին-
չով փոխարինել իրենց եղած այս բարութեան:
Բայց առիւծն իրենցմէ ոչ միայն բարիք չէր
սպասեր, այլ կ'ուզէր իր կեանք իսկ տալ անոնց
երջանկութեան համար: Ցամաք ելլելուն պէս
պատանւոյն կը հրամայէ որ զինքն սպաննէ.
Գլուխը զատ տեղ թաղէ, իրանն ալ զատ եւ
աղիքներն ալ զատ եւ մէկ շաբաթ վերջը եր-
թայ՝ դարձեալ դուրս հանէ թալցւածները:
Պատանին կը զարհուրի եւ ամէն ձիգ կը թափէ
բարերար առիւծը այսպիսի առաջարկէ մը ետ
կեցընելու: Բայց առիւծը կը պնդէ եւ պատանին
ստիպուած անոր կամքը կը կատարէ:

Մէկ շաբաթ վերջը կ'երթայ նախ իրանը
կը բանայ եւ ինչ տեսնէ. յանկարծ հրեղէն ձի
մը փոսէն դուրս կը ցատէկ եւ օդ կը ուղանայ
եւ ապա իջնալով պատանւոյն առջեւ ծունկի
կու գայ, որպէս զի վրան նստի: Պատանին կը
նստի եւ օդոյ վրայ երկայն ճախրանքներ ընելէն
վերջը՝ դարձեալ կ'իջնայ. յետոյ գլխուն փոսը
կը բանայ, ուսկից հրացայտ աչքերով չորս
ներ երկինք կը վերանան եւ իրենց զնկվացով
օդը կը թնդացընեն: Ամէնէն վերջը կը բանայ
աղիքներու տեղը, եւ նոր զարմանալիք մըն ալ
հան կը տեսնէ, վասն զի աղիքները զէնք եղած
էին, որով զինուած հրեղէն ձին կը հեծնէ եւ
օդ կը բարձրանայ շրջակայ վայրերը զննելու եւ
գեղեցիկ պալատի մը շինութեան տեղն որոշելու
համար: Քանի մը ամսէն կը բարձրանայ հրա-
շալի պալատ մը ծովու եղերքի վրայ՝ շրջապա-
տուած սաղարթախիտ անտառով մը, որուն
երփնագոյն ծառերն իրենց պատկերալիք շուրբն
ծովուն վճիտ եւ արծաթափայլ ջրոյն վրայ
ձգելով՝ հմայիչ եւ անպատմելի տպաւորութիւն
մը կը թողուին մարդու վրայ: Պատանին կը դնէ
իր սիրելին նոր պալատին մէջ եւ ուրախ, զուարթ
իրենց օրերն կ'անցընեն:

Օր մը պատանին որսի գացած ըլլալով՝
եւ գրեթէ ամէն օր օրսի կ'երթար՝ աղջիկը
ձանձրութենէն պարտէզ կ'ելլէ եւ կը սկսի ծովը
զննել. նոյն ատեն կը տեսնէ, որ սեւ մարդ մը

լողալով իրեն կու գայ եւ կը ինդրէ, որ գաւա-
զան մը երկնցընէ, որպէս զի ցամաք ելլէ: Ա՛
զիկը վախէն՝ ուղածը կը կատարէ եւ փերլ
կը տանի տունը: Փերին ինք զինքն այլ եւս ան-
վանդ տեսնելով՝ ամէն միջոց՝ կը բանեցըն
պատանին սպաննելու համար: Ուստի եւ կ'աւ-
խատի աղջիկը համոզել թէ եղբայրդ զբեկ
կ'ուզէ սպաննել: Աղջիկը սկզբան չուզեր հաւա-
տալ, բայց յետոյ կը համոզուի ըսուածներու
եւ կ'ուզէ ամէն գնով սպաննել եղբայրը: Ասո՞յ-
վրայ փերին իրեն խորհուրդ կու տայ որ հիւանդ
ձեւանայ եւ անկողին մտնէ: Երբ եղբայրդ գոյ-
եւ զբեղ հիւանդ տեսնէ, պիտի հարցընէ, ինչ
ունիս, քոյրիկ, ինչ կ'ուզես, այն ատեն ըստ
հիւանդն, շատ հեռուն շքեղ հրաշալի պարտէզ
մը կայ, որուն ծառերուն վրայէն աշխարհինը
երաժշտական ամենանշանաւոր գործիքները
կախուած են, զնան եւ հոն եղած քնարը բերի
եւ զարկ, որպէս զի առողջանամ: Եղբայրդ պի-
տի երթայ եւ այլ եւս ետ պիտի չգտառնոց
Աղջիկը փերիին ըսածը ծզիւ կը կատարէ եւ
պատանին լսելով իր սիրելույն ինդիբը կոյ-
ծակի արագութեամբ կը նետուի ձիուն վրայ եւ
օդ կը վերանայ: Եւ ինչ տեսնէ, հեռուն, շատ
հեռուն սպիտակ, սիրուն եւ հսկայ պալատ
պանչելի պարտէզով եւ շուրջը ընդարձակ, ան-
տառ մը: Կը սրանայ դէպի վար, կ'իջնայ կ'իչ-
նայ եւ կը հասնի պալատին առջեւ: Հոն թողու
ձին եւ շնիկներն եւ ինքը կը մտնէ ներու
ընդարձակ սրահ մը, ուր կը նստէր ուրիշ թա-
գաւորի մը նազելի աղջիկը, զօր առաստաղէն
մինչեւ գետին երկարող սարդի սոտայնի ոսկին
զէն սպանչելի հիւսք մը պատանիէն կը բաժնէրը
բարեկամ, ինչու եկած ես, ինչ կ'ուզես,
հարցընէ աղջիկը, որուն իբր պատասխան, կ'ըսէ
աղջիկը, կը խարուիս, եթէ կը կարծես թէ բայր
հիւանդ է, անիկա զբեղ սպաննել կ'ուզէ: Պա-
տանին ասոր վրայ ինք զինքն սաստիկ վերաւո-
րուած զգալով՝ սուրը կը քաշէ, որ աղջիկը
սպաննէ, բայց աղջիկան սպառնալիքներուն վրայ
կը հանդարտի: Դժուար է զբեղ համոզել, կը
դիտէ աղջիկն, անոր համար գէթ միտ զիր ինչ
որ կ'ըսեմ: Այն պարտէզը, ուր երթալ կ'ուզես
ամէն կողմանէ փակուած է եւ հաղարաւոր փի-
րիներ պահպանութիւն կ'ընեն. խոշոր գուռ մ'թէ
ունի, զոր կը պահպանն վեթիարի արջ մը ի-
ցուլ մը. արջուն առջեւ զրուած է խոտ եւ ցու-
լին առջեւ միս, գուն միսը արջուն տուր եւ
խոտը ցուլին եւ անմիջապէս ներս մտիր եւ քնարի
առ, ինձի եկուր: Ճիշդ այնպէս կ'ընէ, ինչպէս

Թագաւորին աղջիկը կ'ըսէ: Երբ քնարը առած դուրս կ'ելլէ, պահապան փերիները կ'արթննան եւ կատաղաբար կը սկսին իր ետեւէն վաղել՝ բայց պատանին ձիուն զարնելուն պէս՝ օդ կը սպանայ եւ կու դայ աղջկան, որուն պահապան 500 փերիները պատանին հալածողները կը սպաննեն: Պատանին քնարն առած կ'երթայ իր քրոջ, որ տակաւին պառկած էր: Մէկ շաբաթ շարունակ քնար կը զարնէ, մինչեւ որ քոյլը անկողնէն կ'ելլէ: Պատանին հանդարտած դարձեալ որսի կ'երթայ, փերին հիմայ ուրիշ հնաբք մը կը մտածէ: Ելբայրդ, կ'ըսէ, լարած թակարդէն ազատեցաւ, բայց այս երկրորդէն կարծեմ այլ եւս պիտի չազատի: Դուն դարձեալ հիւանդ ձեւացիր եւ եղբօրդ գալու ատեն այսպէս ըսէ իրեն. հեռուն շատ հեռուն դաշտ մը կայ, ուր անթիւ անհամար ոչնարներ եւ խոյեր կ'արածին: Ասոնց մէջ կայ բոլորովին սեւ խոյ մը. գնա՛, անիկա բներ եւ մորթէ, որ ուտեմ եւ առողջանամ: Պատանին նյոնպէս հրեղէն ձին սլացած՝ կ'երթայ կը հանդիպի թագաւորին աղջկան: Միտ դի՞ք ինձի, բարեկամ, կ'ըսէ աղջիկը, այն հօտին երթալ շատ վտանգաւոր բան է, անոր պահապաններն են կատաղի առիւծներ, արջեր եւ բազմաթիւ փերիներ եւ քանիներ այն խոյը առնուլ ուզած եւ մեռած են: Ասկից դացած ատենդ խոչըր դաշտի մը պիտի հանդիպիս, որուն մէջ ահագին բարձունք մը կայ: Դուն նայէ, որ երթաս եւ դաշտին մէջ եղած այն բլուրին վրայ կենաս: Երբ հօտը դայ քեզի մերձենայ, դուն օդը բարձրացիր, սաստկութեամբ իշիր վար եւ բռնէ առաջին խոյը, որ խնդրուած խոյն է եւ շուտով դարձեալ օդ բարձրացիր եւ եկուր ինձի: Հաղիւ թէ պատանին աղջկան ըսածին պէս խոյը առած օդ բարձրացաւ, ահագին աղմուկ մը ելաւ հօտին չորս կողմանէ, արջերն, առիւծներն ու փերիները սկսան գազանաբար դէպի աղջկան պալատը դիմել, բայց անոր պահապան փերին ամէնն ալ կտոր կտոր եղան: Պատանին թագաւորին աղջկան շնորհակալ կ'ըլլայ եւ խոյն առած կը դառնայ իր տունը՝ քոյլը խոյը մէկ շաբաթ ուտելով՝ դարձեալ կ'առողջանայ եւ կեղծաւորաբար շնորհակալ կ'ըլլայ պատանոյն, ուր ոչինչ կը խնայէ իրեն համար:

Մեր հերոսը դարձեալ որսի կ'երթայ, այս անգամ փերին բոլորովին մտածկոտ տրամադրութեամբ պահարանէն դուրս կ'ելլէ, ուր միշտ կը պահութեր պատանոյն տունն եղած ժամանակ: Մէկ միջոց մնաց այսպէս ալ կ'ընեն: Հերոսը արեան հոսումէն եւ ցաւերու սաստկութենէն մահուան դուռը

ընենք: Դարձեալ հիւանդ ձեւացիր եւ եղբօրդ ըսէ որ հեռուն, շատ հեռուն լիճ մը կայ, որուն ջուրը ոսկոյ պէս կը փայլի, գնա՛ եւ ան ջրէն բեր որ խմել եւ առողջանամ: Պատանին թէեւ կասկածելու կը սկսի, բայց իր քրոջ սիրոյն կ'երթայ: Կը զարմանամ քու վրադ, կ'ըսէ իրեն անգամ թագաւորին աղջիկը, որ յամառար կը շարունակես քու քաջագործութիւններդ այն ապերախտ քրոջդ համար: Այն լիճը, ուր երթալ կ'ուզես, կը գտնուի երկու մեծ լեռներու մէտեղ, որոնք հինգ վայրկեան մէյ մը լիճը կը գոցնեն: Անոր համար նայէ, որ հինգ վայրկեանէն ջրէն ելլես: Պատանին ձիուն խթան մը զարնելուն պէս կը բարձրանայ երկինք, որ հինգ վայրկեան մը լիճը բանի հերոսներ կուլ տուեր է: Մեր հերոսը գիտալով մտալուտ վտանգը՝ ձեպով ջուրը կը մտնէ, կուժը կը լեցընէ եւ անգամ մըն ալ իր սքանչելի ձիով լողալէն վերջը՝ կը սրանայ դէպի անտառին պալատը առանց մտադիր ըլլալու որ ինքը հազիւ վտանգ գէն ազատած էր եւ չնիկներն լճակին մէջ փակուած են: Ընկիներուն կորուտին ցաւը աննկարգութիւնի էր, անով լինք զինքն կը միխթարէր, որ թերեւս ազատին եւ դարձեալ զինքը գտնեն: Փերիին ալ, աղջկան ալ հնարքներն սպառեցան եւ չէին գիտեր, ինչ ընեն: Ուստի եւ յուսահատ միջոցի մը գիմիցին, այսինքն՝ ուղեցին իր ձարպիկութեան եւ զօրութեան գալտնիքն իմանալ: Եղբայր, լսաւ օր մը աղջիկը, ինչ ոյժ է այս քու ունեցածդ, որ ամէն վտանգէ եւ գիւռարութենէ կ'ազատիս: Կը կապէ յետոյ հերոսին ծեռքերն ահագին շլթայով մը, զոր սակայն պատանին առանց մեծ բռնութիւն լնելու կտոր կ'ընէ: Սիրելիս, իմ ձեռքերս կրնաս կտոր կ'ընէ: Սիրելիս, իմ ձեռքերս կրնաս միայն խոզի մազերով կապել, ուրիշ բան չի կրնար զիս զպել: Աղջիկը ուրախացած խոզի մազ կը բերէ եւ կը կապէ: Եւ երբ պատանին սաստկութեամբ կտորել կ'ուզէ, մազը կը մտնէ մոխն մէջ եւ արիւնը սկսի հեղեղի պէս դուրս հոսել: Ասոր վրայ աղջիկը փերին շուտով դուրս կը հանէ պահարանէն եւ կը հրամայէ, որ եղբայրը սպաննէ: Բայց փերին՝ ինչ պէտք կայ սպաննելու, կ'ըսէ, տանինք նետենք խոր հոր մը, ինեղջ հօն արդէն մէկ երկու օրէն կը մեռնի. եւ այսպէս ալ կ'ընեն: Հերոսը արեան հոսումէն եւ ցաւերու սաստկութենէն մահուան դուռը

հասած՝ կը մտածէ իր ձիուն եւ շնիկներուն վրայ, որոնց առաջինը իր բոնելու պահուն փախած էր եւ միւսները լճին մէջ փակուած։ Յանկարծ վնկվեց մը կը լսէ օդց մէջ. իր շնիկն ներն էին, որոնք իր հեծկլտուրն ու աղաղակն լսելով՝ նոր կ'իջնան եւ իրենց ակուներովը մազը կը քակեն եւ վէրքերը կ'առողջացընեն։ Հերոսն այլ եւս զօրացած՝ գուրս կը լսէ հօրէն եւ ձին ալ գալով՝ հեռուէն, կը հեծնէ եւ կը սրանայ ուղղակի իր տուն։ Իր ապերախտը փերիին հետ սեղանի նստած կը գտնէ, որոնք երկուքն ալ զարհութանքէն քար կը կարին։ Անմիջապէս փերիին կը հրամայէ, որ ապերախտ աղջիկը կտոր կտոր ընէ։ Ցետոյ ինքն ալ փերիին՝ զինքը չսպաննելուն համար միայն մէկ սովոր կտրելով՝ կը վերադառնայ անտառին մէջ գտնուող աղջկան զոր իրեն կնութեան կ'առնու եւ յետոյ երկու մեծ թագաւորութիւններն ալ իրարու հետ միացըննելով՝ հսկայ թագաւորութիւն մը կը կազմեն եւ իրարու հետ երշանկութեամբ կ'ապրին երկար ու երկար տարիներ։

Ճողվողական զբոյցի մը մէջ ասկէ աւելի պայծառ եւ որոշ չէր կրնար նկարագրուիլ Արալէցներու հին առասպեկն, որ մեր գրական աւանդութեան մէջ Արայի աւանդավէպին հետ ամենասերտ կերպով կապուած ըլլալուն՝ բովանդակ առասպելագիտութեան մէջ բռնած իր բացառիկ դիրքովն ու նկարագրովը առանձնայատուկ զարմանալի կնիք մը դրոշմած է անոր վրայ։ Հոս նկարագրուած շնիկներն ալ երկնային էակներ են, օդց մէջ կ'ապրին, օդց վրայէն կը թռչին։ Եւ որ ամէնէն կարեւորն է՝ վիրաւորներ կը կենդանացըննեն, բռւթելով անոնց վէրքերը։ Մտոյդ է, թէ ինչպէս կը բռնժեն մահամերձ հերոսին վէրքերն, առասպեկն մէջ չէ յիշատակուիր, բայց կարծեմ շատ բնական է ենթագրել, որ եթէ ակռաններով մարմնոյն մէջ մտած մազը կը կտրեն, անշուշտ վէրքն ալ լեզուաւ կը բռւժեն։ Ասիկա այնչափ պարզ է, որ եւ ոչ իսկ խօսիլ կ'արժէ այս մասին։ Հարկ կը համարիմ մտադիր ընել նաեւ այն պարագային, որ ժողովրդական առասպեկներու մէջ մէկը հորը նետելը կամ իջեցնելը շատ անգամ սպաննել կամ սանդարամետ իջեցնել կը նշանակէ։ Եթէ գժուարին է այսու հանդերձ զբայց Արայի առասպեկն հետ նոյնացնել, քանի որ երկու զերար սիրողները հոսքի մէջ շատ տարբեր տեսագծերով կը ներկայացուին, սակայն միւս կողմանէ այն ալ չէ

կարելի ուրանալ, որ նաեւ այս նկատմամբ, այսինքն՝ սիրոյ երկակողմանի յարաբերութեան տեսակէտով շատ հետաքրքրական նմանութիւններ եւ լուսաւորութիւններ կ'ընձեռէ մեզի առասպեկւս։ Հոս ալ հերոսը կը հալածուի իր սիրականէն, որ անոր թշնամիէն ու հակառակորդէն գրգռուելով եւ համոզուելով որ զինքը չի սիրեր, ամէն հնարք կը հնարե, որպէս զի հերոսը մէջտեղէն բառնայ, եւ թէեւ հերոսը գերմարդկային քաջագործութիւններ կը գործէ բայց եւ այսպէս իրեն գէմ լարուած թակարդին մէջ կ'իյնայ եւ մահամերձ վիճակի կը համար, թէերեւ մինչեւ իսկ կը մեռնի, ուսկից կ'ազատի իր շնիկներուն օգնութեամբը, վերը ղնելու համար իր հակառակորդներուն կեանքին։ Այս վերջին կէտը Արայի աւանդավէպին մէջ իր համապատասխանը չունի, անոր համար ալ բոլորովին առեղջուածային կը մասն մեզի հերոսին յարութիւն առնլէն վերջն ունեցած կեանքն ու գործունէութիւնը։ Ուսկից յայտնի է թէ որչափ բնական է մեր զրոյցին վերջաւորութիւնը։

Ծանօթ են ինձի նման վերջաւորութեամբ նաեւ երկու զբոյց, որոնցմէ մին ընդարձակ ըլլալուն՝ հոս յառաջ չեմ բերեր, իսկ միւսն ըստ եմիր Մշեցիէ մը եւ ընդհանրապէր հետեւեալն է։ Դիցազն մը կայ եղեր, որ գերմարդկային ոյժ ունենալուն՝ հազարաւոր փերին ներ կը սպաննէ եւ ամէնուն աչ կը պատճառէ։ Օր մը մօրը հետ կը ճամբորդէ հեռու աշխարհ մը, ուր կայ եղեր մեծ անտառ մը սպանչելի պարտիզով մը լեցուն ամենազգի անուշահամ պտուշ ներով եւ պէսպէս ծաղկեներով։ Պարտիզին տէրն է գեղեցիկ, բայց եւ հուժկու աղջիկ մը, որ ոչ ոք ներս կը թողւ եւ մանողը կը սպաննէ, ըլլայ այն մինչեւ անդամ փերի կամ հսկայ։ Մեր հերոսը լսելով այս պարտիզի մասին, կը մուն ներսը եւ կը սկսի խաղող քաղել։ Յանկարծ աղջիկը մէջտեղ կ'ելլէ ծպտուած պատերազմական զգեստներով։ Երկուքին միջւեւ աչագին մենամարտութիւն մը կը սկսի, որուն մէջ սակայն աղջիկը կը պարտուի. եւ երբ հերոսը զինքն իր ծնկուլներուն տակ առած՝ կ'ուզէ սպաննել աղջիկն անմիջապէս կուրծքը կը բանայ, ցուցը նելու համար թէ ինքը աղջիկ է, որուն վրայ հերոսը զարմանքէն ետ կը քաշուի։ Ցետոյ երկուքն ալ իրարու հետ կ'ամուսնանան, բայց աղջիկը փերիէ մը խարսիւելով անոր սպանօք կը ջանայ ամէն կերպով հերոսը սպաննել։ Սկզբան չի յաջողեր, բայց յետոյ կը

բոնուի հերոսը. վիերիին խորհրդովն աչքերը կը կոյրցընեն եւ կը տանին անտառին մէջ տեղ մը կը նետեն, ուսկից առուակ մը կ'անցնէր: Հերոսին մայրը կ'իմանայ եղելութիւնը եւ կու դայ տղուն քով եւ ինչ տեսնէ երկու երեք որ վերջը. քանի մը գորտ յարձակելով ուրիշի մը վրայ՝ անոր աչքերը կը հանեն, բայց անիկա տեսակ մը խոտ աչքերուն կը քու եւ դարձեալ բոլորովին կ'առողջանայ: Մայրն ուրախացած՝ կ'առնու այն խոտէն եւ կը քու հերոսին աչքերուն եւ կ'առողջացընէ: Ասոր վրայ հերոսն առանց վայրկեան մ'իսկ սպասելու, կ'երթայ կը մանէ տունը, ուր իր ամուսինը փիերիին հետ սեղանի վրայ կը գտնէ: Հոն երկուրն ալ կը սպաննէ, կտոր կտոր կ'ընէ եւ կը դառնայ իր մօրը:

Խնչպէս կը տեսնուի. հոս ալ աղջիկն է հերոսը սպաննել փորձողը՝ դրդուած իր ուրիշ մէկ սիրականէն, որ հերոսին հակառակորդն ըլլալուն՝ ժողովրդենէ սովորաբար փերի անուամբ կը յորջորջուի: Առասպելիս մէջ կան ուրիշ դեռշատ զարմանալի նորութիւններ, որոնք սպակայն մեր ներկայ ներթիւն չվերաբերելուն՝ կը ձգեմ առ առ այժմ ապագային, անցնելով Արգոնաւորդներու առասպելին, որուն հետ այնչափ նմանութիւն ունի մեր նախընթաց առասպելը:

Արգոնաւորդներու առասպելին Հոմերոսի Կոյկանէն եւ Ոդիսականէն վերջը յունական ամենանշանաւոր զըսցին է, որուն զարգացման եւ նորանոր տեսագծերով (Motiv), խնչպէս նաեւ բանաստեղծական ամենանուրբ երանգներով ու զարդերով ճոխացման մասնակցած են յոյն երեւելի բանաստեղծներ ու մատենագիրներ: Զկայ գրեթէ յօյն դիցարանական հերոս մը, որ պյու նշանաւոր արշաւանքին մէջ գործ ունեցած չըլայ, ասոնց մէջն է նշյն իսկ՝ Արմենտօս որ ըստ յունական աւանդութեան Արգոնաւորդներու Կողքիսէն դարձին Հայաստան անցած եւ հոն հայերու նախահայրն եղած է: Աշա պյու անեսպելին հետ՝ թերեւս մինչեւ իսկ պատճառական աղերսի մէջ է մեր հրատարակած զըսցը: Հայ զըսցին եթէ նայինք, հերոսն ու իրեն ընկերն ոչ թէ արենակցական, այլ աւելի սիրոյ կապերով իրարու հետ կապուած են: Այսու հանդերձ չեմ համարձակիր քոյր եւ եղեայր յորջորջումը ջնջել զըսցին մէջն նկատելով յատկապէս Արգոնաւորդներու առասպելը: Ասան զի հոս ալ եղբայր եւ քոյր, այսինքն՝ Բրիւքսոս եւ ձելլէ, Թողով իրենց հայրենի տունը կը մեկնին դէպի:

Ճով, ուր ոսկեգեղմով թեւաւոր խոյ մը իրենց կը հանդիպի, որ մարդու խելք ունէր եւ կը խօսէր ու կը ծիծալէր մարդու պէս: Հայուն առիւծը հաւանօրէն անով կը մեկնուի, որ հայ առասպելներն արտաքոյ կարգի մեծ հարում ունին առիւծի տեսագծին եւ ով գիտէ քանի գորոցներ այրպէսով փոփոխութեան ենթարկուած են: Արդ խոյը հայուն առիւծին պէս երկուքին ալ կը հրամայէ, որ հեծնեն իր վայ, որպէս զի զիրենք ծովուն դիմացի կողմը, այսինքն Կողմիս (= Հայաստանի մօտ սահմանագաւառ) ցամաք հանէ: Ձելլէ Հեղեսպնտոսի մէջ կ'ինայ խոյին վրայէն եւ կը խեղդուի, ուստից է նաեւ նեղուցին անունը: Յունականին այս փոքրիկ շեղումը համեմատաբար աննշանակ է. քիչ մը վերջը երկու զբոյցները զերար դարձեալ քիչ մը վերջը երկու զբոյցները զերար դարձեալ:

Այսուհետեւ Արգոնաւորդներու առասպելին հերոսը կը փոխուի եւ անունն է Յատոն: Անոր համար ալ շատերը¹ երկուքն ալ իրարմէ անկախ երկու առասպելներու կրողներ կը համարին: Սակայն այս խնդիրը մեզի համար երկորդական նշանակութիւն ունի: Մտադրութեան արժանին այն է, որ հայը հոս ալ կարեւոր գէտերու մէջ շատ գեղցիկ կերպով կը զուգակցի յունականին հետ: Ստոյդ է հայը չունի յօյնին Արգոս նաւը, որով հերոսներն Կողքիս լեռներն ու ժոյները անընդհատ իրարու կը զարնուին: Եթէ Աթենաս դիցուհին իր աստուածային առանձինն օգնութեամբ յօյն հերոսները կը փրկէ այս վեանդաւոր տեղէն (= Բոսփոր), հայուն մէջ ալ անտառին աղջիկը (= դիցուհի) կ'ազատէ մեր հերոսը:

Շատ աչքի զարնող նմանութիւններ կարելի է գտնել նյոյնպէս երկու հերոսներուն ալ իրենց հակառակորդներուն կողմանէ եղած վտանգաւոր առաջարկութիւններու պատմուածքներու միջեւ, որոնք երկու զըսցներուն ալ գալափարաշարքին գլխաւոր ծանրակէտը կը կազմեն: Առաջ-

¹ Հմայ. Pauly, Enzyklopädie III, „Argonauta“. Համեմ Müller, Mythologie der griechischen Stämme II, էջ 158t.

ջարկութիւններուն նպատակն է հերոսներուն կեանքը մէջտեղին բառնալ. եւ թէեւ սոյն առաջարկութիւններն իրեւ այսպիսի միեւնյն նիւթերու չեն հայրի, ըստ որում Այետես Յա.. սոնի առջեւը կը դնէ հերկել նախ Արէսի նու.. իրուած արտ մը հուր շնոր երկու ահաելի ցուլերով եւ յետոյ սպաննել այն վիշապը, որուն պահպանութեան յանձնած էր ոսկեգեղմը, մինչ-դեռ, ինչպէս վերը տեսանք, բոլորովին տարրեր առաջարկութիւններ են որ կ'ըլլան մեր հերոսին, բայց եւ այնպէս երկուքն ալ չափով մը դարձեալ իրարու կը մերձենան, երբ Այետես Յա.. սոնի կու տայ վիշապի ակռաններ, որպէս զի եր-լիքի մէջ թաղէ, որոնցմէ յետոյ վիթիւնարի էակներ դուրս կ'ելլեն: Թէ ուսկից են այս ակռանները՝ դժբախտաբար զրոյցն անորոշ կը ձգէ: Առ հասարակ մուլթ կը մնայ նաեւ խոյին սպանման ամբողջ պատմութիւնը. զրոյցն այն- չափ միայն կ'ըսէ, որ խոյին աստուածային մասն երկինք կ'ըլլէ եւ ոսկեգեղմն ալ բիրիքսոսէն թանկագին գանձի պէս կը պահուի, բայց մարմոյ միւս մասերու նկատմամբ բոլորովին կը լուէ: Անհնարին չէ, որ թաղուելու տրուած ակռանները եղին ակռաններն ըլլան, այս պարագային մեր զրոյցին հետ նմանութիւնն իշարկէ աւելի զգալի կ'ըլլայ: Արգանաւորդներուն զրոյցը շարունակե- լով՝ կ'ըսէ, որ Յասոն իրեն եղած երեք առա- ջարկութիւններն ալ ամենամեծ յաջողու- թեամբ կը կատարէ, վասն զի Մետէա՝ Այե- տեսի գուստը ծածուկէն իրեն սիրահարուած ըլլալով՝ ամէն անգամուն կը յայտնէ եղեր անոր առաջարկութիւններուն գաղտնիքը: Ահա մեծ զուգակցութիւն մըն ալ հոս կայ, մեր զրոյցին անտարին աղջիկն իր գերով Մետէան է, որ Մետէային պէս սիրահարուած է ծա- ծուկէն հերոսին, ունի նոյն մոգական միջոց- ներն, որոնցմով ամէն գժուարութիւն կը հարթէ հերոսին առջեւէն եւ ամենէն վերըն ալ Մետէայի պէս կ'ամուսնանայ հերոսին հնու:

(Հայուանակելու)

Դ. Պ. Ս. Մատիկեսն



Լ 0 Ր Ի

ԵՒ ԿՐԻՄԻԿԵԱՆ ՀԱՅ ԲՈԳՐԱՑՈՒԽԻ ՑԵՂԻ
ՊԱՑՄՈՒԹԻՒՆԸ

(Հայուանակելու)

2. Դաւիթ Անհողին 989—1048^o և
Մըբատ 1089:

Գուրգէնի կը յաջորդեն գահին վրայ դաւիթ Անհողին եւ Սմբատ, ինչպէս բացայայթ կը գրէ Ասողիկ (էջ 256). «Իսկ եղբօրորդին նոցա՝ Սմբատայ եւ գագկայ» Դաւիթ որդի Գուրգենայ հանդերձ եղբարըն իւրով Սմբա- տաւ ունի զկողմանս Տաշրաց եւ Վրաց գաշտի: Գահակալութեան տարին պէտք է առնուլ 989. այսինքն Գուրգէնի մահուան տարին: Թէ Սմբատ ի՞նչ մասնակցութիւն ուներ թագին կամ թագաւորական գործերուն, Ասողիկի կարձ խօս- քը չե բացատրեր, ուսկից կրնայ եւ այն իմացուիլ թէ Սմբատ օգնական եղած է եղօր պետական վարչութեան մէջ, թերեւս աւելի նախարար քան թագակից:

Դաւիթ կիւրիկեան ցեղին ամենէն կար- կառուն դէմքն է, եւ իւր գարուն ամենաքաշ թագաւորը՝ հայկական սահմաններու վրայ: Ասողիկ մէծ գովութեամբ կը խօսի իր վրայ (էջ 256). «Ի պատանեկութեան տիս պատանի եղեալ շքեղաշուք հասակաւ եւ վայելլութեամբ՝ իմաստնանայր հանձարով, հաճց լեալ Աստուծոյ եւ մարդկան, արիացեալ քաջութեամբ, քաջա- զօր զօրութեամբ յաղթող լեալ ամենայն հա- կառակորդաց իւրոց:»

Դաւիթ իրեն «արբունական նիստ» կ'ըն- տրէ Շամշուլդէ մէծ քաղաքանիստ դղեակը, զոր իրեն կռուան առնելով արշաւանքներ կը սփուկ շղակայ սահմանները. «արագապէս տիրէ քա- ղաքին դմանեաց, հնազանդեցուցանէ եւ զամի- րայն Տիղեաց քաղաքաւն իւրով», (Աս. 256), Միւս կողմանէ ամրարուց երկիրն զօրաւոր բեր- գերով. շինեց Դերեգա գետին հովտին մէջ լեզուաձեւ տարածուած հողամասին վրայ Լոռի բերգաբարաղաքը «եւ այլ եւս երկոտասսն բերդ», (Վարդ., էջ 106):

Դաւիթի պատրաստութիւններն եւ նուա- ցումները հաշտ աչքով պիտի շնկատուէին դրա- ցիներէն: Եւ յիրաւի գանձակի Փալտուն ամիրան «փութացաւ պատերազմել ընդ նմա՝ զի մի զօրացեալ նկուն արասցէ զնա», (Աս. 257):